

հետապնդում, ինչպէս յիսուն տարիներ առաջ Եւրոպայում, միապետական իշխանութիւններ կը հետապնդէին ընկերվարականները (Socialistes) բայց յետոյ ինչպէս սորա բաղադրական կուսակցութիւն ճանաչուելէն յետոյ իսկ, մերթ ընդ մերթ հալածանքի և նեղութեան կ'ենթարկուէին, այսպէս էր գոնեայ ըրիստոնէից վիճակն երրորդ դարու կէսերէն յետոյ: Է. Քառասուն տարիներէ մէջ մինչև 302ի հալածումը՝ Արևելեան գաւառներում ստեղծուած էր ըրիստոնեայ Համայնք մը, որ քաղաքական ասպարէզի վրայ կը մրցէր հեթանոսաց հետ: Եւ որովհետև մարդկային ընկերութեան հոգեկան, մտաւոր և բա-

րոյական ուժերու հաւաքական արտայայտութիւնն երեցած է առաւելապէս կրօնական ստեղծագործութեանց մէջ, ինչպէս եղան հեթանոսաց համար իրենց մեհաննիւրը, այսպէս ըրիստոնէից համար իրենց տաճարները: Եւ յիրաւի կ'իմանանք Եւսեբիոսի Եկեղ. Պատմութենէն որ Արևելքի ըրիստոնեայք արդէն Գ դարու կիսէն մինչ վերջերը շատ շքեղ եկեղեցիներ կանգնեցին, որոնք հեթանոսաց նախանձը կը շարժէին: Եւ այդ եկեղեցիների միոյն նկարագիրն մեզի հասած է, որով կ'իմանանք թէ կրօնական դիմադրանք շատ յառաջ կազմուեց էր ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ:

(Շարայարելի) Հ. Գ. ՆԱԱՊԵՏԵԱՆ

Գ Ր Ա Կ Ա Ն

Ն Ա Ա Ր Ե Ն

«Կենարարին յիշատակու միշտ ճննելիք»
ՆԱՐԵԿ

Նարդոսարոյր կանթեղ մ'աղբուն կը հալի
 Լուսակարկաջ, սնարիս քով.
 Դա մայրիկիս մաշած Նարեկն է, կ'այրի
 Հայ սուրբերուն աղօթքով:
 Ամէն գիշեր այդպէս անքուն, այդպէս լուռ,
 Ո՛վ երկնային սուրբ հըսկում.
 Զիւնանըման սաւանս օծուած լոյծ փըրփուր,
 Ուր կ'երազեմ հեշտաքուն:
 Ո՛րքան վըշտի, ո՛րքան սիրոյ վէրքեր հին
 Կանթեղիս մէջն են թաղուած,
 Ուր կը լսեմ լուռ յուզումին մըտերիմ՝
 Անոյ խօսքեր մղձ ու ցած:
 Նարեկ է լոյս, խոցուած կողն թափանցիկ
 Իմ շարշարուած Յիսուսին,
 Արձազանգուած սիեզերքի մէջն ալիք,
 Եւ անսահման՝ իւր ուղին:
 Կ'ունկնդրեմ ես խուլ հեքերու գոչումին
 Անդունդն հոգւոյն խորթափանց.

Զոհագործուած համալսարհի քաւումին,
 Կուրծքն է մեղքով ճնդրեւած:
 Ո՛վ դաւանանք աստուածօրէն պաշտելի,
 Երբ սէրն ու ցան է խորան,
 Խաչով բացուած ճամբան է լոյսն հաւատքի
 Ճընշուածնիրուն յաղթութեան:
 Ուր ողբերով արեւելեան կարաւան
 Մը կ'երկարի՛, կերկարի՛.
 Սըրինգ մ'առջևն օծուած լուսնով Նայրեան՝
 Դաշնակելով կը ծորի:
 Յանկարծ կ'այրիկն կանաչ սարերն հայկական
 Բանաստեղծի տեսիլքով,
 Եւ կը փթթին Նարեկիս մէջ մայիսեան
 Նրազի դիպակ, դրախտի հով:
 Սըրտիս կու գայ ձայնը մատաղ գառնիրուն,
 Աղօթքի պէս մանկական,
 Մըշակն, օրհնած, հասկերն ատոք, լոյսն այգուն
 Աղօթք դարձած կ'ամբառանան:

ԲԱՆԱՍՏԵՂՄՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

(ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՄԸ)

(Շար. տես Բազմավեպ, 1927, էջ 372)

Գիշերն երկար, մենք լուռ նստած դեմ դեմի՝
Երկու հսկող սրտագին,
Հոգւոյ վէրքեր, անոյշ վէպեր հղեմի
Պատմենք, կու լանք միասին:

Կը մըթագնին այժերն յանկարծ լապտերին,
Մեղքի ամպեր կ'իջնեն վար,
Երկինքն հեռու, ներքև դըժոխքն ահագին.
Ես կը սարտնուտ դողահար:

Կը բարդուին սև ծուխի պէս բառեր մութ,
Ո՛վ խըռովքի երգարան.
Մահը կեանքին, մեղքն անմեղին հետամուտ,
Եղբրամայր Նարեկն այն:

Ադ իմ ցեղիս ողբերգութիւնն է հըսկայ
Յաւերթական ու խըռով.
Արենագիր Տէր-Ջորի երգն ապագայ
Մարգարէի բամբիռով:

Կարմիր դամբան Գողգոթայի արիւնով
Հրաշագործուած սուրբ թագին.
Ուր կը նայի Յաւերթական յուզմունքով
Ինչպէս գիշերն իւր խաչին:

Ահա մըռայլ այդ գիշերէն կ'ամբառնայ
Ամենագին արուսեակ,
Յարութեան լոյս, լոյսը գըլխուն շափողայ
Կարծես դրախտի հրեշտակ:

«Փարատեցէք ամպեր մըթին, փախի՛ր մահ,
Ես ըմպելով կոյսին սէր,
Աղօթքի բոյր, հոգիս խաղաղ կ'ընթանայ.
Ահա կ'երթամ ես առ Տէր»:

Ու ասպաթիւռ լաւաց վերէն ոսկեւաշ՝
Գըլխուն խորան նուրբ ամպեր,
Կը սաւառնի երգ մը բերանն երկնաբաշխ,
Ջոր հրեշտակք ալ չեն գիտեր:

Դարձեալ կանթեղն աղօթալոյս՝ Գրիգորի,
Կը ճարճատի սիրարժարծ.
Լուսովն հոգիս օծուած անխօս աղանի,
Աստուածօրէն յարուցած:

Այսպէս կ'ապրիմ լուռ և անոյշ գիշերներ
Իմ Նարեկայ զըրթին մէջ.
Արթայութեան և տանջանքի հրագնի
Հոն կը տեսնեմ մինչև վերջ:

ՄԻւտ Լ. Վ. ՅՈՒՆՈՒՐ

Բանաստեղծը կը տարբերի սովորական
էականերէն այն գաղտնիքով միայն որ ինքը
չի կրնար գոյութիւն ունենալ առանց մըշ-
տընջենաւոր յարակցութեան դէպ ի հրեշ-
տակը, որ երբ կը խօսի, կարծես ինքն
է որ կը խօսի. ու մեզի կարելի չէ զա-
նազանն իրկու ձայները, այնքան իրարու
կը նմանին անոնք, մէկը միւսին արձա-
զանգն է կարծես միեւնոյն ուժգնութեամբ,
միեւնոյն բաղդրութիւնով:

Իսկ ընթերցողը, երբ ըբերողականօրէն
մասնակից է այս հոգեկան ցնծատունին,
պիտի լսէ անոնց երկուքին ձայները մի-
եւնոյն երգին մէջէն, անմահական զուգերգ՝
որ կը բարձրանայ մինչև մեր էութեան
լուսեղէն կատարը, և որուն լուսթիւնը
կ'իջնէ մինչև անոր անդորրական խո-
րութիւնը:

Այն ատեն տիեզերական հոգիին, մեր
ներաշունչ բարախումբին ներկայութիւնը
կը զգանք անկենդան իրերուն մէջ իսկ:
Զգայութիւնը իր գերազգուած վիճակով
մեզ կը մատնէ ո՛չ թէ կուրթեան, այլ
տարօրինակ լոյս մը կը ակնէ այն բոլոր
գաղտնի անկիւններուն մէջ, այն խորհրդ-
գաւոր և անանցանելի կարծուած բաւիղին
մէջ ուրկէ պիտի գայ հրեշտակը՝ զոր ան-
կը տեսնենք, զոր անա կը սեղմենք մեր
սրտին վրայ, և որուն շրթները լուսթեան
ոսկիով կնքուած՝ երկնաւէտ սիրոյ երգովը
կը ժպտին՝...:

Այլակերպութիւն մը, յայտնութիւն մը,
եթէ կ'ուզէք, այս յանկարծական իրա-
զործումը հոգիին ու մտքին ներդաշնա-
կութեան. այս խաղաղ հաշտութիւնը փշէ
պսակին ու խոնարհ ճակատին՝ Տարտա-
պանքին հպարտ գեղեցկութեանը համար,
այս անհուն ու խորհրդաքառօղ միացումը

1. Objets inanimés, avez-vous donc une âme,
Qui s'attache à notre âme... Lamartine